

ուներ Սէյէ, երբ իւր Esquise d'une grammaire comparée de l'armenien classique և մէջ կը հաստատէր "La structure de la phrase armenienne ne diffère pas essentiellement de ce qu'on observe dans les autres langues indo-européennes anciennes, (p. 103): Եւ որովհետեւ հին հնդեւրոպական լեզուններու մէջ, ինչպէս նոյն հեղինակն այլուր (Introduction à l'étude comparative des langues indo-européennes, Paris 1908) կը հաւաստէ Aucun mot n'a dans la phrase une place définie et constante (էջ 330). ուրեմն գրաբար լեզուի զրուածներուն մանաւանդ Ա. Գրքի թարգմանութեանց մէջ տեսնուած յոյն բնագրին բառերուն կարգին կամ դասաւորութեան անփոփոխ պահպանումը, ոչ թէ յունարէնի ազգեցութեան վերաբերելի է, այլ գրաբարի՝ շարադասութեան մէջ ունեցած ազատութեան, որով կարելի է առանց լեզուին հօգւոյն դէմ մեղանչելու նախագասութեան մը բառերուն դիբը շեշտին համեմատ փոփոխել եւ ոչ թէ նոր հնդեւրոպական լեզուններէն շատերու նման քերականական շարադասութեան ձեւին կապուիլ:

Ասով կը փութանք միանգամայն թիրեա-  
քեանի այս գործին մասին ունեցած մեր լնդ-  
հանուր գիտողութիւնները վերջացնել աւելորդ  
համարելով աւելի մանրամասնութեանց իշխան-  
որ կրնայ զմեզ չեռուները տանիլ:

ԽԱՇՄԱՆԵԱՆ Յ.՝ Ամերիկանայ Հանրապետութ Տարեգիշտը 1925. Պոսթըն, տպարան «Հայրենիք», 1924, 8<sup>o</sup>, էջ 1-762:

Ճանչնալ Ամերիկահայ գաղութը եւ ճանչը  
ցլնել զայն իր առեւտրովն ու արհեստովը, իր  
կարեւոր դեպքերովն ու դէմքերովը, եղած  
է այն շարժապատճառն ու նպատակը, որ ծնունդ  
տուած է Ամերիկահայ Հանրագիտակ Տարեգլքին  
եւ իր Հրատարակիչը կրնայ հրճուիլ, որ շատ մը  
Հայերու ընձեռած է կաղանդչէք մը՝ արժան  
սակայն օդտաշատ:

Էջ 4—16 դրուած է Տօնացյալ Հայաստանի կազմության 1925 տարւոյ, յօրինուած Բարգչեն եպ. Կիւլէսէրբանէ, Էջ 31—97 “Հայերը եւ Հայաստան 1923 Յունվար 1—1924 Յունվար 31, Խորագրի տակ Գէորգ Մհերով կը պատկերացնէ Հայ ազգին ներկայ կեանքը, անոր թիւն (3, 105, 887) ու տարածումը, ցաւն ու միաբարանքը (Անկախ Հայաստանի գյութեան ու

գործունեութիւնը), անոր գրին, երգին ու վրձիննին  
արգասիլը։ Ասոր կը յաջորդին ազգային մի  
քանի գործօն տիպեր, բայց նախ՝ գնահատու-  
թեան խօսք մը, և մերիկահայոց, ստորագրուած  
Նուպար փաշայէն։ Էջ 174—270 կը զետեղուին  
գրական շարք մը արձակ ու ոտանաւոր կտորներու,  
որոնց անդրանիկն է Ա. Ահարոնեանի «Սեւ  
Զիաւորը»։ Էջ 271—292 կան «Հայաստանի  
տնտեսական վերաշխնութիւնը. Հայաստանի ինչեր  
կը սպասէ Ամերիկայէն», եւ, «Հայաստանի վերա-  
շխնութեան փաստեր»։ Էջ 293—317 նու-  
իրուած է բժշկութեան, ուր գեղեցիկ դրուագ  
մը ձօնուած է Դիտր. Վ. Գաղանձեանի։ Ապա կը  
յաջորդին արուեստի, գեղարուեստի, գիտական  
նորութիւններու, ժամանցներու վերաբերեալ  
նի. թեր։ Ասոնց մէջ զետեղուած են նմանապէս  
(Էջ 357) «Հայ պետական ներկայացուցու-  
թիւններ», եւ (Էջ 428) «Ժամանակագրական  
ցուցակ», կարեւոր թուականներ 1917—1924.,  
Էջ 443 էն վերջ Ամերիկահայոց լրագրութիւնը,  
և կեղեցիները, միութիւնները, հասցէնները, յայ-  
տագերներն եւն ամիոփուած են։

Տպագրութիւնն եղած է մաքուր թղթի  
վրայ եւ խնամուած, շատ մը էցիր զարդարուած  
են պատկերներով, յօդուածներ հիւրընկալուած  
գործին ծրագրին համեմատ: Լաւ չէր ըլլար  
եթէ նեւթերու դասաւորութեան աւելի փոյթ  
տարու էր: Այս պակասը սակայն կարծեմ հե-  
տեւանքն է ժամանակի սղութեան եւ յօդուած-  
ներու յապաղման: Բաղձալի էր, որ Տարեգրիս  
մեջ մեր հին պատմութենէն ալ մի քանի էցիր  
զետեղուէին, որպէս զի ընթերցողները մեր ան-  
ցեալին ալ ունենան ծանօթութիւնը, որուն պա-  
կասը շատ է մանաւանդ այն տեղերը ուր հայ-  
կական դպրոցներ չկան եւ հետեւաբար հայ-  
կական պատմութիւնը չաւանդուիր եւ սակայն  
անժխտելի կը մնայ հին պատմութեան օգուտը:  
Պարբերաբար հրապարակ ելող գիրք մը կրնայ  
ասոր նպաստամատոյց ըլլալ:

Ալ մաղթենք որ Խաչմանեանի ձեռնարկը  
քաջալերանքի արժանանայ եւ ուրիշներն ալ  
անոր հետեւելով հանեն Հանրագիտակ Տարե-  
դրեր (Կարեւոր է մանաւանդ Եդիպատահայ Ճոխ  
Հանրագիտակ մը) եւ այսպէս Հայերն իրարու-  
ծանօթանան, իրարու մերձենան եւ նպաստեն  
իրարու այլասերման վտանգէն զերծանելու, որ  
ամէն կողմ սփռուած Հայութեան ամէնէն մեր  
ձաւոր եւ սպառնացող վտանգն է արդ: